

ԲԵՄԲԱՍԱՑՈՒԹԻՒՆ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ

ՅԵԿԵՂԵՑԻՈԶ ՍՐՅՈՑՆ ԳՈՎԱԿԻՄԱՅ ԵՒ ԱՆՆԱՅԻ, 127 ՕԳՈՍՏՈՍԻ ՏԱՐԻՈՑ

ՔՐԻՍՏՈՍԱԿՐ ՊԼԱՏՈՆԻ,

Եթէ կան այնպիսի տօներ ու հանդէսներ որ մարգուս ոչ միայն ջերմեռանդութիւնը կշարժեն ու կյագեցընեն, հապա նաեւ խրատու եւ ուղղութեան վարուց պատճառ կլինին, — տարակոյս չկայ որ մեր ազգին համար, ամենայն քրիստոնէից համար, եւ մանանդ ձեզի համար, ովք Քրիստոսասէր ուխտառք, այսօրուան ուխտը եւ տօնը՝ մեծ ու հարկաւոր խրատի տօն ու հանդէս է։ Յավակիմայ եւ Աննայի ծնողաց սուրբ Աստուածածնին տօնը կտօնեմք այսօր այս սուրբ տաճարին մէջ, զոր մեր նախնիքը քանի հարիւր տարի առաջ կանգներ ու պայծառացուցեր էին, եւ յետոյ հարիւր յիսուն կամ երկու հարիւր տարիի չափ տևերակ մնալէն ետեւ՝ դուք ձեր նուիրանօքը եւ Վիճակիս բոլոր բարեպաշտ ժողովրդոց մասնակցութեամբը նորէն կանգնեցիք։ Բայց այս եկեղեցիս քաղաքին ուրիշ սուրբ եկեղեցիներէն գիտէք ինչ տարբերութիւն ունի. — անոնք եթէ տուն են ազօթից եւ փառաբանութեանց Աստուածոյ, սա բաց յայնմանէ տաճար եւ օրինակ է խրատու ամենայն աստուածասէր ծընողաց եւ սրբասէր զաւակաց։ Լաւ ուշ դրէք խօսքիս կազաչեմ։ —

Ամենայն սուրբք եւ սիրելիք Աստուածոյ, որոց տօները տօնել սահմաներ է սուրբ եկեղեցին, աւելի օրինակ են հաւատացելոց ըստ խրաբանչիւր վիճակի. մարտիրոսք եւ նահատակը իրենց արիական համբերութեամբը եւ հաւատովն ու սիրովը առ Աստուած, կուսանք իրենց վարուց սրբութեամբը, հայրապետք իրենց համբերատար աշխատանօքը, ճգնաւորք իրենց անձնուրաց ժուժկալութեամբը, եւ ամէն մէկը հարկաւ աւելի կերպով մը խրատ ու յօրգորանք են իրենց վիճակակից հաւատացելոց. անմեղ տղայք՝ տըղայոց, պարիեշտասուն կուսանք՝ կուսանաց, սրբասուն ծերունիք՝ ծերոց, առաքինի կանայք՝ կանանց քրիստոնէից, առաքեալք եւ մարգարէք՝ եկեղեցականաց եւ կրօնաւորաց, հայրապետք՝ առաջնորդաց, նահատակք՝ ամենայն ժողովրդականաց, եւ բարեպաշտ ծընողք՝ ամենայն ծնողաց. Ապա ուրեմն եւ հրաշալիքն իծնողը՝ ծնողք սուրբ Աստուածածնին Յովակիւր եւ Աննա՝ խրատ եւ օրինակ են ամենայն բարեպաշտ ծնողաց։

Սրգարեւ այնպիսի զաւակի մը տէր էին այս սքանչելի նախահարք որ Աստուածոյ շնոր-

հօքը լի էր, եւ անկարօտ մարգկային խրատու եւ կրթութեան. բայց յայտնի բան է որ նոքա ասովլ բնաւ ամենեւին չանչողացան անոր բարեպաշտական կրթութեանն ու դաստիարակութեանը. մանաւանդ թէ աղէկ գիտնալով որ իրենց այնպիսի չնաշխարհիկ զաւակը անգին գանձ մի է՝ իրենց ձեռքը աւանդուած (հմաներ տրուած), կդոլային վրան որ մի գուցէ պակասութիւն մը լինի նորա խնամքին ու կրթութեանը մէջ։ Եւ ահա այնու գիտմամբք՝ իրեք տարեկան ժամանակը տաճարին մէջ զինքն Աստուածոյ ընծայելէն ետեւ, եօթը տարեկան ատենէն տաճարին մօտ բնակող կուսանաց կամ բարեպաշտ կանանց յանձնեցին նորա ուսում եւ բարեպաշտական կրթութիւն տալու հոգը. Եւ իրենց այս աստուածահանոյ խնամքը գուք ալ գիտէք թէ ինչ գերահարաց կերպով վարձատրուեցաւ՝ երբոր իրենց միամօր շնորհազարդ գուտարը մայր լնտրուեցաւ Որդւոյն Աստուածոյ։

Ո՞ր սուրբերն ուրեմն աւելի զօրաւոր պաշտպան եւ բարեխօս պիտի լինին բարեպաշտ ծնողաց՝ թէ մարմնաւորաց եւ թէ հոգեւորաց՝ քան թէ սուրբքն Յովակիմ եւ Աննա։ Բայց եւ ո՞ր ազգը, ո՞ր ժողովուրդը աւելի կարօտ է արգեօք այսպիսի մեծ օրինակներու, հզօր պաշտպաններու եւ բարեխօսներու՝ քան թէ մեր ազգը։

Եւ յիրաւի. մեր ազգին այսքան խեղճութիւններուն ու թշուառութիւններուն գըլխաւոր եւ առաջին պատճառ ոչչ ապաքէն ծնողական կրթութեան պակասութիւնն է։ Միթէ մեր ազգին տղայոց թէ մանչերու եւ թէ աղջիանց՝ իրենց ծնողքներէն շէնքով կրթութիւն չառնուլը, եւ նոցա վրայ բարի բարի օրինակներ չտեսնելը չէ որ քանի կերթան կաստան մեր ամօթ եւ նախատինք բերող աշխարհականներ եւ եկեղեցականներ։ Եթէ ծնողաց այս կողմանէ ըրած անհոգութիւնը չէ, հապա ինչ է պատճառ որ մեր ազգին մէջ այսքան շատցեր է՝ օրինակի համար՝ մէկ կողմանէ թանձր տղիտութեան պատող աւելորդապաշտութիւնն ու նախապաշտամունքը, եւ միւս կողմանէ՝ անկատար ու ծուռ կրթութեան պատուղ՝ թէթեւահաւատութիւնն ու անհաւատութիւնը։ Մէկ կողմանէ՝ ժամանակիս բարեկիրթ ազգերուն ամենեւին չյարմարող տմարգութիւնը եւ բրտութիւնը, եւ միւս կողմանէ չափազանց *

եւ անվայել հետեւողութեամբ օտարաց՝ սուտ քաղաքավարութիւնն ու կեղծաւորութիւնը։ Մէկ կողմանէ աղէկին ու գէշին տարբերութիւնը չհասկրնալով ծուռ դատողութիւններ ընելը, միւս կողմանէ ալ իրենց խելքը չհասած բաներուն խառնուիլ ուզելով՝ մեծախօսութիւններ ընելը։

Միթէ տգիտութիւնն ու անկրթութիւնը չեն պատճառ որ նախանձն ու հակառակութիւնը, երկպառակութիւնն ու անմիաբանութիւնը այսքան տիրապետեր են մեր ազգին վրայ. միթէ տգիտութիւնն ու անկրթութիւնը չեն պատճառ որ ուրիշ ազգերուն հսկայաքայլ առաջ գնացած ժամանակը՝ մեր ազգը եւ մեր ժողովուրդները ծուլութեան եւ քնոյ մէջ թաթիւուած թմրած կենան։

Այս տգիտութենէն այս անկրթութենէն ազատելու ուրիշ մարդկային հնարք չգրտնուելով, դուք ալ գիտէք, Քրիստոսասէր ուխտաւորք, որ մեր կողմանէ ամէն ջանք եւ աշխատութիւն յանձն առեր եմք մեր ժողովոց մէջ բարեկարգ դպրատաններ՝ ուսումնարաններ հաստատելու եւ շատցընելու, եւ սոյն այս քաղաքիս մէջ մէկ ուսումնարան եւ երկու դպրոց ունիմք, երեքն ալ սրբոց Յովակիմայ եւ Աննայի ծնողաց սուրբ Աստուածածնին պաշտպանութեանը յանձնուած։ Դուք ալ գիտէք թէ որքան դժուարութեամբ, որքան ծախսով, որքան տառապանօք առաջ կտանիմք մէք այս դպրոցները. բայց կուզեմ որ այս եւս գիտնաք որ մեր մի միայն օգնութիւնը յևստուծոյ է քան թէ իմարդկանէ, եւ այս օգնութիւնը այս լեռնաբերձ եկեղեցիէս կհասնի մեզի. ուստի եւ մեր աչքը անդադար այս սուրբ լեռներուս վրայ է. «Հայրաբարձի զայս իմ իլերինս՝ ուստի եկեղէ ինձ օգնութիւն»։

Թէ որ այս երկնային օգնութիւնը չունենայինք, հաւատացէք, Քրիստոսասէր ժողովուրդ, որ մեր ազգին տգիտութենէն ու անկրթութենէն վաղնաց յաղթուած էինք, եւ այս մեր դպրոցները շատնաց փակուած ու քանդուած էին։ Վասն զի չէք տեսներ որ ասո՞ր կսպասեն մեր տգէտ եւ անկրթ եւ անպիտան թշնամիները. չէք լսեր անոնց ըրած դուշակութիւնները, ուրախ կերպով մը. թէ այդ ուսումնարանը այսօր չէ նէ. վաղը պիտի փակուի. Մի հարցըներ անոնց թէ ինչ գէշութիւն կամ ինչ վնաս տեսներ էք այն ազգային ուսումնարանէն, յորում չորս հինգ տարիէ իվեր աշխարհիս ամէն կողմերէն եկած հայ պատանիք կսովորին ճրշմարիտ աստուածապաշտութիւն ըստ կուսաւորչական սուրբ դաւանութեան հայաստանեայց եկեղեցւոյ, ուղիղ բարոյական, կատա-

րեալ եւ ճշմարիտ ազգասիրութիւն, անկեղծաւոր քաղաքավարութիւն եւ ամէն տեսակ հարկաւոր ուսմունք եւ լեզուք եւ գիտութիւն. Ես այն կհարցընեմ այդ չարագուշակ եւ չարախնդաց մարգկանց թէ այս ազգային ուսումնարանն որ փակուի կամ կործանի, իրենք կխոստանան կամ կյուսան որ այն աւերակներուն խորխարատէն փառաւոր լոյս մը ճառագայթէ յանկարծակի եւ լուսաւորէ իրենց խաւարեալ միաքը եւ բոլոր մէր աղգը. Ահ, եթէ գիտնայի որ այդպիսի հրաշք մը պիտի գործէ այնպիսեաց նախանձն ու չարասիրութիւնը, եսալ կբաղձայի այդ ուսումնարանին մէկ ժամ առաջ փակուելուն ու աւերակներու տակ ծածկուելուն։ Բայց ոչ. Աստուծոյ կամքը այն չէ ամենեւին. Աստուծոյ կամքը այս է որ այդ առանց ամենեւին փառասիրութեան, շահասիրութեան եւ անձնասիրութեան հիմնուած, առանց ամենեւին աշխարհային եւ ցած կամ խարէական գիտաւորութեան հաստատուած ուսումնարանը անհատահոս աղբիւր դառնայ իւր անհուն գիտութեանն ու ողորմութեանը աղգիս վրայ, գէթ ազգիս մէկ մասին համար. ուստի եւ անսասան մնաց ու պիտի մնայ դա, աղէկ գիտցէք, տգիտութեան եւ անկրթութեան եւ չարութեան ամէն տեսակ յարձակմունքներէն։

Գիտեմ որ կգտնուին ձեր մէջ ոմանք որ կանցընեն մտքերէն թէ «Ախ», հայր սուրբ, միթէ ուսումնարանէ ելլող ամէն պատանիներն ալ աղէկ մարդիկ կըլլան. միթէ այդ ուսումնարանէն ալ գեռ նոր չելան, չվարուեցան մէկ երկու հատ չարալեզու եւ պերախտ աշխարհաներ. միթէ լաւ չէր որ այնպիսի պատանիք ամենեւին ալ ուսումնասած չլինէին. . Ոչ, Քրիստոսասէր ժողովուրդ. այնպէս չէ. մեր տուած ուսումն ու կրթութիւնը ճրագ է եւ լոյս՝ տգիտութեան խաւարը փարատելու ամենահարկաւոր. բայց թէ որ գտնուի հարիւրէն մէկ հոգի՝ որ այդ ճրագով ինքզինքը խանձուէ եւ կամ աշխարհիս կրակ տայ, յանցանքը ճրագինն է թէ այն ճրագը գէշի բանեցընող անզգամին եւ ապերախտին։ Դարձեալ, ինչ յանցանք ունի ուսումնարանը կամ թէ ուսումնարանին մէջ տրուած գէղեցիկ կըրթութիւնը, երբոր անոր մէջ մանող աշակերտները գէթ ութիր կամ տասը տարի իրենց տգէտ ու անկրթ ծնողացը տունը մեծցած լինելով, ուսումնարանը չկարենայ այն արմատացած ու ճիւղեր արձրկած ստախոսութիւնը, չարասրտութիւնը, նախանձը, կուտասիրութիւնը, խարդախութիւնը, ծուլութիւնը, ապերախտութիւնը, անդթու-

թիւնը եւ ուրիշ զանազան մոլութիւնները իրեք չորս տարուան մէջ խիել հանել ջնջել բոլորվին անոնց սրտէն, ու տեղը նոցա հակառակ առաքինութիւնները հաստատել: —

Բայց թողումք այն ուսումնաբանը, որոյ պագան հաստատուն եւ անխախտ է Աստուծով՝ ինչ ալ ըսեն չարասէրներն ու տգէտները: Գամք մեր քաղաքին ժողովրդական երկու դպրոցներուն, որոց մէջ ձեր գրեթէ ամենուդ մանչ եւ աղջիկ զաւակները ուսում կառնուն:

Ամենուդ ալյայտնի է թէ մեք որքան աշխատութեամբ, որքան խնամօք այդ դպրոցներուն յառաջադիմութեանը վրայ հոգ ըրած եմք եւ կընեմք, թէ հարկաւոր գրքերը պատրաստելով եւ թէ որչափ որ կարելի է աժան եւ ընտիր վարժապետներ դնելով: Դուք ալ տեսաք աղջկանց դպրոցին պարդեւաբաշութեան օրը թէ որքան մեծ աարբերութիւն կայ այն աշակերտուհեաց մէջ ու նոցա առած կրթութենէն զուրկ մնացող աղջիկներուն մէջ: Եւ սակայն չկան ձեր մէջ այնպիսի հայրեր ու մայրեր որ այն դպրատունն ալ պիտի փակուի ըսելով՝ կարծես թէ մէկմէկու աչքի լոյս կուտան: Ի՞նչ է ասոր պատճառը. ոչ ապաքէն այնպիսի ծնողաց տգիտութիւնն ու անկրթութիւնը, այսինքն իրենց ծնողական պարտքին մեծութիւնը չգիտնալը, եւ աղէկ ու գէշ կրթութեան տարբերութիւնը չհասկընալը: — Ոչ, հայր սուրբ, միայն ան չէ. սարկի պակասութիւնն ու հետաքրիւնն ալ մեծ պատճառ է այդ դպրոցներուն դժուար առաջ երթալուն: — Սյո, ես ալ գիտեմ որ ծանր է միջակ կարողութեան տէր մարդոց, մանաւանդ այժմու ժամանակներս, տարին 50 կամ 60 րուպլի տալ իրենց աղջկանց կրթութեանը համար, աղքատաց ալ 24 րուպլի տալ, եւ ումանք մինչեւ 12 րուպլի անգամ վճարել: Բայց ձեզի հարցընեմ. դուք լինիք իմ տեղու ու տեսնէք որ «Ես իմ աղջկանս համար տարին 12 րուպլի ալ տալու կարողութիւն չունիմ» ըսողին աղջիկը, ուխտի օր վանքերէն մէկը գնացած ժամանակը, մէկ օրուան մէջ մինչեւ իրեք չորս անգամ մէկմէկէ թանկ՝ մետաքսէ (լիփէկէ) հագուստ կիսխէ ունայնամտութեամբ ու ցուցամոլութեամբ, — ի՞նչ կըսէք . . .

Ոչ, Քրիստոսաէր ժողովուրդ, այսպէս չինիր տղայ կրթելը, այս կերպով չինիր

ձեր ծնողական պարտքերը կատարելը, այսպիսի օրինակ չէ այսօրուան սուրբերուն եւ ամենայն աստուածահանոյ ծնողաց մեզի տուած օրինակը: Այլ ամէն բանէ առաջ աղէկ պիտի դնեմք մտքերնիս՝ թէ հոգեւոր եւ թէ մարմնաւոր ծնողք, որ տղայք Աստուծոյ մեզի յանձնուած պատուական աւանդներ են, եւ մեր ձեռքն է ընել զանոնք որդիս Աստուծոյ կամ որդիս սատանայի, մեր ձեռքն է ընել զանոնք ինքնահաւան եւ կամկոր, եւ կամ խոնարհամիտ եւ հեղաշոգի. մեր ձեռքն է ընել զանոնք սատուածասէր եւ ժամասէր, եւ կամ հոգեւորէն պաղ եւ ժամերէն հեռու քալող, կամ թէ ժամ պատարագի գալէն ետքն ալ՝ երկու իրեք անգամ ձգող դուրս ելլող. մեր ձեռքն է ընել զիրենք մարդու պէս մարդիկ, եւ կամ տըմարդի՝ ըիրտ ու վայրենիք, — եւ գիտնամք որ մեծ պատասխան ունիմք տալու Աստուծոյ նոցա հոգւոյն եւ մարմնոյն համար:

Եւ եթէ կճանչնամք մեր այս կողմանէ պակասութիւնը, տկարութիւնը կամ տղիտութիւնը, խոնարհիմք Աստուծոյ առջեւ սուրբ պատարագիս դիմացը, եւ սրբոց հրաշալի ծնողաց տիրամօրն՝ Յովակիմայ եւ Աննայի բարեխօսութեանը ապաւինիմք՝ եւ խնդրեմք իբրիստոսէ Փրկչէս մերմէ որ նախ իւր ստուածասէր նախահօր եւ նախամօր ընտանեկան երանելի խաղաղութիւնը եւ սէրն ու միաբանութիւնը պարզեւէ մեր ազգին ամենայն բարեպաշտ ծնողացը եւ մեր տկարութեանը օգնէ՝ ազգիս տղայոց հոգեւոր եւ ուսումնական կրթութիւնը առաջ տանելու եւ ծաղկեցրնելու. եւ երկրորդ՝ մեր զաւակաց եւ աշակերտաց շնորհքն ու սրամտութիւնը աւելցրնէ՝ բարեխօսութեամբ սուրբ Աստուածածնին՝ իրեն պատուիրանքները ճանչնալու եւ պահելու լուսաւոր մտօք եւ բարեկիրթ սրտիւ. որպէս զի ազգն ու ժողովուրդն ալ նորոգուի լուսով աստուածային շնորհաց եւ դիտութեան, եւ ամէն ծնողք դառնան եւ լինին հարք եւ մարք որդուովք բերկրեալք, արժանաւոր սերունդք բարեպաշտ որդուոց եւ թոռանց սրբոց հօրն մերոյ Քրիստոի կուսաւորչին եւ այլոց սրբոց՝ եկեղեցականաց եւ աշխարհականաց, եւ Աստուծոյ սահմանած օրը զուարթերես ենեմք ամէնքս ալ իրեն ահաւոր բեմին առջեւը ըսելով, «Ահա մեք եւ մանկունք մեր զորս ետ մեզ Աստուած»: Նմա փառք եւ զօրութիւն այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: